



ԲԱԶՄԱՎԵՊ

ԹՅԺԵ · 1866 · ՔՍԱՆԵՐՈՐԴ · ԶՈՐՐՈՐԴ · ՏԱՐԻ · ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՄԹՆՈԼՈՐՏ

(Ըարունակութիւն. էջ 287:)

Խոնացորեան բաժանումը մենու լորտին մէջ : — Մթնոլորտին մէջ շարունակ ջրոյ գոլորչի կը գտնուի որ գործարանաւոր էակաց աճման զվասաւոր տարրերէն մէկն է . ջրոյ գոլորչին քանակութիւնը միշտ կը փոխուի , բայց օդը երթէք յագեալ կամ բոլորովին չօրցած վիճակի մէջ չըլլար :

Խոնաւութիւն կամ օդոյ յագման կոտորակ՝ ըսելով՝ կ'իմանանք համեմատութիւն մը ընդ մէջ ջրոյ գոլորչեաց քանակութեան որ օդը կը բովանդակէ , և ընդ մէջ այն քանակութեան որ օդը պիտի բովանդակէր , եթէ յագեալ վիճակի մէջ ըլլար , բարեխառնութիւնը երկու դիպուածոց մէջ միշտ նոյնը մնալով . կամ որ նոյն է ըսել՝ համեմատութիւն մը հիմակուան ջրոյ գոլորչեաց

ձգտման զօրութեան և բարձրագոյն առտիճանի ձգտման հետ , բարեխառնութիւնը միշտ նոյնը մնալով : Ուրեմն խոնաւութիւն բառը ջրոյ գոլորչիի քանակութիւն չնշանակեր , հագա այս գոլորչեաց ունեցած ձգտումը անձրևանալու համար :

Ջրոյ գոլորչեաց բարձրագոյն աստիճանի ձգտումը բարեխառնութեան հետ կ'աւելնայ , և այնչափ աւելի գոլորչի պէտք է օդը յագեցընելու համար՝ որչափ որ օդոյ բարեխառնութեան աստիճանը աւելի բարձր է , որով օդը ցուրտ եղած ժամանակը խիստ խոնաւ կրնայ ըլլար քիչ գոլորշով , ինչպէս որ օդը տաք եղած ժամանակը շատ գոլորշիով ալ խիստ չոր կրնայ ըլլար :

Խոնաւութեան աստիճանը միշտ նոյնը չմնար , այլ ժամանակն փոփոխութիւններ կը կրէ : Արևուն ելլելէն վեր-

կը բարեխսառնութիւնը երթալով կ'աւելնայ, ինչպէս նաև մթնոլորտին մէջ գտնուած ջրոյ գոլորշեաց քանակութիւնը, իսկ ջրոյ գոլորշին քանակութիւնը կը պակսի քանի որ բարեխսառնութեան աստիճանը վար կ'իջնայ . բայց նոյն բանը չպատահիր խոնաւութեան համար . առաւօտը դեռ արեւ չաղած ջրոյ գոլորշի քանակութիւնը իր փոքրադոյն աստիճանին մէջ է, իսկ խոնաւութիւնը իր բարձրագոյն աստիժանին մէջ կ'ըլլայ բարեխսառնութեան ցած ըլլալուն պատճառաւ : Քանի որ արեւ հորիզոնէն վեր կը բարձրանայ՝ ջրոյ գոլորշիացումն ալ կ'աւելնայ և ողը ամեն մէկ վայրկեան՝ գոլորշւոյ աւելի մեծ քանակութիւն մը կ'ընդունի, բայց օղը արգելք մը ըլլալով այս գոլորշեաց ձեանալուն՝ իր յագեալ վիճակն կը հեռանայ, որով և խոնաւութիւնը երթալով կը պակսի : Ուրեմն օդոյ խոնաւութիւնը և ջրոյ գոլորշեաց քանակութիւնը ընդհանրապէս իրարու հակառակ ճամբով կը քիշնան և կը շատնան, որովհետէ օղը ցորեկուընէ վերջը ժամը երկուքին ատենները շատ չոր է, իսկ մթնոլորտին բարեխսառնութեան աստիճանը բարձր ըլլալով աւելի գոլորշի ընդունելու կարող է :

Ամսական փոփոխութիւններն ալ նոյն հետևանքը կը ցոյցընեն . յունուար ամիսը մէկալ ամիսներէն աւելի ցուղը տըն է, իսկ յուշիսը ամենէն տաքը, բայց օդին մէջ ձմեռ ատեն աւելի քիչ ջրոյ գոլորշի կայ քան թէ ամառ ատեն, իսկ խոնաւութիւնը ձմեռը աւելի սաստիկ է քան թէ ամառը : Խոնաւութեան քննութիւնը խիստ կարևոր է, ինչու որ ջրոյ գոլորշիքը իրենց քանակութեամբ բը չէ որ բուսոց վրայ աղղեցութիւն կ'ընեն, հապա խոնաւութեան միջոցաւը, այսինքն գոլորշեաց երկրիս վրայ տարածուելու համար ունեցած դիւրութեամբը :

Երբոր հասարակածէն կը հեռանաք, այնպիսի երկիրներէ կ'անցնինք, որոնց օղը աւելի քիչ ջրոյ գոլորշի ունի, բայց խոնաւութիւնը երթալով աւելի կը

սաստկանայ քանի որ բնեռներուն կը մօտենանք, ասոր պատճառն է օդին ցրտութիւնը: Այս դիպուածներս բնական երևութիւց հետ ալ կը համաձայնին . այս բանիս համար բաւական է դիտել հասարակածին և լայնութեան բարձր աստիճաններուն տակ եղած երկիրներուն վրայ եկած անձրները . հասարակածին տակ քանի մը ամսուան միջոց եկած անձրնաց ջրերուն քանակութիւնը աւելի է քան թէ մեր կիմաներուն տակ տարուան մը միջոց եկած անձրեան ջրոց քանակութիւնը . բայց աւելի զարմանալին այն է որ այրեցած գոտիներուն տակ օրուան մէջ 1 կամ 2 ժամ միայն անձրե կու գայ . որով վերի տարբերութիւնները աւելի ազել կը զարմնեն:

Եթէ դիտելու ըլլանք երկիրներուն ծովու մօտ ըլլալը, ցամաքային և ծովային կիմաները, կը գտնենք որ այս վերջիններս աւելի խոնաւ են, բայց երբէք ջրի գոլորշիով յագեալ չեն . վասն զի ջրին մէջ աղեր գոնուելով՝ մի և նոյն բարեխսառնութեան աստիճանին տակ զուտ ջրին չափ չողի չտար . փորձով գտած են թէ ծովուն ջուրը այնչափ գոլորշի կրնայ տալ, որչափ որ նոյն քանակութեամբ առնուած զուտ ջուրը կու տայ առջինէն 3 ½ աստիճան աւելի պաղ եղած ատենը: Ահա այս պատճառ ուսա կը մեկնուի թէ ինչու համար ծով վեղերեայ երկիրներուն և Ովկիանոսին մէջ կորսուած կղղեաց մթնոլորտը երբէք յագեալ վիճակի մէջ չէ, բայց իրաւ է որ քիչ շատ այս կէտին կը մտենայ:

Կիմաները իրենց լայնութեան աստիճանովը առնելով՝ տեսանք որ այս կիմաները քանի որ բնեռին կը մօտենան, այնչափ աւելի խոնաւ են . իսկ ծովուն աղղեցութիւնը քննելով՝ իմացանք որ ցամաքային կիմաները աւելի չոր են: Ուրիշ գլխաւոր պարագայ մըն ալ կայ որ մեծ աղղեցութիւն ունի խոնաւութեան վրայ, որ է բարեխսառնութեան փոփոխութիւնը: Այն ցամաքային կիմաները որ բարեխսառ-

նութեան կողմանէ խիստ կոչեցինք, խո-
նաւութեան կողմանէ ալ խիստ են :

Հնդհանրապէս քանի որ ցամաքի մը
ներսերը երթըցուի՝ խոնաւութիւնն ալ
կը պակսի . այս կանոնիս ստուգութիւ-
նը լաւ կը տեսնուի Սիազերիոյ ադէքնե-
րուն և Ավրիկէի և Ասիոյ անապատնե-
րուն մէջ: Ամեն օդերևոյթները իրարու-
հետ անմիջական կապակցութիւնն մը
ունին. ահա այսպէս Ավրիկէի անա-
պատները կանաչութենէ և մշակութե-
նէ զորկ ըլլարով՝ գոլորշիացումն չը-
լար . իսկ երկրին սաստիկ տաքութիւնը
որուն վրայ աւելցընելու է նաև աւա-
զէն ցուցած տաքութիւնը, անձրես գա-
լուն և ցող իշնալուն արգելք կ'ըլլայ ,
որով մշտնջենաւոր անբերութեան մը
դատապարտուած կը մնայ երկիրը: Ե-
թէ կերպով մը քիչ մը կանաչութիւն
կարենային բուցընել հոն տեղուան-
քը, ան ատեն գիշերը ցող կ'իշնար և
ցորեկը գոլորշիացումն կ'ըլլար, և մժնո-
լորաը ջրոյ գոլորշիով կը խառնուէր, ո-
րով քիչ մ'ալ խոնաւութիւն կ'ըլլար .
բայց գուարութիւնը այն է որ քիչ մը
կանաչութիւն բուցընելու համար բա-
ւական խոնաւ օդ հարկաւոր է, որ-
պէս զի բոյսը կարենայ հաստատուիլ
և աճիլ:

Քննենք հիմա թէ մժնոլորտին որ
կարգերը աւելի խոնաւ են, ստորիննե-
րը թէ բարձրերը, և տեսնենք թէ ինչ
ազդեցութիւն ունի բարձրութիւնը խո-
նաւութեան վրայ: Երկրիս երեսը, բա-
րիզու կլիմային տակ խոնաւութեան
միջին չափն է 0°50, այս չափը կրնայ
քիշնալ ինչուան 0°20 կամ 0°17, կըր-
նայ նաև բարձրանալ ինչուան 0°80 :
Քանի մը բնաբանից խօպին նայելով՝
պէտք է հետևեցընենք թէ լերանց վրայ
չորութիւնը աւելի է քան թէ ձորե-
րուն մէջ, բայց գիտելու է որ այս բնա-
բանից ըրած փորձերը գեղեցիկ օդոյ
ժամանակ եղած են, որովհետև բարձր
լերանց վրայ ելլելը անկարելի է մէգ ը-
րած ատեն: Նոյն բանը հանդիպեցաւ
կէլիւտագին ալ օդապարիկով ըրած
ճամբորդութեան ժամանակ . նոյն օրը

բարիզու խոնաւութիւնն էր 0°34 և ին-
քը գտաւ .

3,033	մէդր բարձրութեան	0·38
3,691	.	0·28
4,327	.	0·14
5,265	.	0·12

Աւելի բարձրութեան մը համերովը բնա-
բանին գործիներուն փայտը սկսաւ ծը-
ռիլ չորութեան սաստկութենէն, և
չկրցաւ փորձերը շարունակել:

Աւելի ճշրութեամբ քննելու համար
բարձրութեանց ազդեցութիւնը խոնա-
ւութեան վրայ, բաէմց 1 չ շաբաթուան
միջոց օգոստոսի սեպտեմբերի և հոկտեմբերի մէջ փորձերը ըրաւ ֆոլկորմ
լերան գագաթը . լերան վրայ խոնաւու-
թեան չափն էր 7°44. իսկ նոյն օրերը
ծուրիք քաղաքին խոնաւութիւնն էր
7°48: Ուրիշ ատեն մ'ալ 9 շաբաթուան
միջոցնոյն գիտունը շարունակեց փորձե-
րը Ռիմի լերան գագաթը և խոնաւու-
թեան համար գտաւ 8°43. իսկ նոյն օ-
րերուն խոնաւութեան չափն էր ծուրիք
քաղաքը 7°46. այս ամեն թիւերս մի-
ջին չափը կը ցուցընեն :

Ուրիշ երկու բնաբաններ նոր փոր-
ձեր ըրին ֆոլկորմ լերան վրան յուլիսի
16էն սկսեալ ինչուան օգոստոսի 5. ի-
րենց գտած թիւերը բաղդատելով ջու-
րիք և Միլան քաղաքներուն խոնաւու-
թեանը հետո վերոյիշեալ փորձերը կը
հաստատեն :

Ֆոլչորմի գագաթը	.	75·9
ծուրիք	.	72·9
Միլան	.	63·2

Այս այլ և այլ փորձերէն իրաւամբ կըր-
նանք հետևեցնել թէ մժնոլորտին վե-
րի կարգերուն օդը այնչափ խոնաւ են
որչափ որ ստորին կարգերու օդը խո-
նաւ է, և թէ խոնաւութիւնը՝ մժնոլոր-
տին մէջ բարձրանալով չի պակսիր:
Բայց գիտելու է նաև անցողաբար թէ
գեղեցիկ օր ըրած ատեն լերանց վրայ
այնպիսի չորութիւն մը կ'ըլլայ որուն
նմանը ձորերուն մէջ տեսնուած չէ. եր-
բեմն Ալպեան լերանց գագաթանց ձիւ-

նը սաստիկ հովի մը ազդեցութեամբը այնչափ շուտ կր հալի որ երկիրը չթեռչեր, հապա ձիւնը մէկէն ՚ի մէկ գուլորշի կը դառնայ: Խոնաւութեան համար հանդիպածը, բարեխառնութեան համար ալ կը պատահի, վասն զի ջերմաշափին վրայ տեսնուած փոփոխութիւնները աւելի մեծ են լերանց դադաթը քան թէ ձորերուն մէջ:

Տիրող քամիներն ալ մեծ ազդեցութիւն ունին խոնաւութեան մթնոլորտին մէջ բաժանմանը վրայ. երբ այս հովերը ծովային են, խոնաւութիւնը կ'աւելնայ, իսկ ցամաքային հովերը ընդհակառակին մթնորրալ կը չորցընեն, միայն թէ այս հովերը պաղ չըլլան, վասն զի ան ատեն օդին մէջ դառնուած ջրոց գորորշերը կը խոտայընեն:

Ինչուան հիմա զուրցածներնէս կը տեսնուի որ խոնաւութեան բաժանման խնդիրը ճշդած խնդիր մըն է այլ և այլ պատճառներու ենթակայ ըլլալով. այս պատճառներէս ոմանք հաստատուն են և ոմանք փոփոխական. բայց միտք պահելու ամենահարկաւոր բան մը կայ նէ այս է՝ որ ցամաքային և լեռնային կիմաները խոնաւութեան, ինչպէս նաև բարեխառնութեան կողմանէ. խիստ կիմաներ են. իսկ ծովային կիմաները թէ բարեխառնութեան և թէ խոնաւութեան կողմանէ հաստատուն կիմաներ են: Երբ հիւանդաց խորհուրդ տալու առիթ մը ըլլայ, երկրի մը բարեխառնութիւնը պէտք չէ դիտել միայն, այլ մեծաւ մասսամբ որոշունքը խոնաւութեան վրայ պէտք է հիմնել. վասն զի երբ չոր օդ մը թոքառաջքին մէջ կ'երթայ՝ անոր բարեխառնութեան աստիճանը կը բարձրացընէ և ջրոց գուրշեաց մեծ մասը կը կանէ, և այս չոր օդը խիստ և զրգուի է տկար կուրծքով կազմուած անձանց, որոնք աղէկ կը զգան օդին զօրութիւնը և խոնաւութիւնը: Ուրեմն հիւանդաց լեռնային կիմաները օգտակար չեն, ծովային կիմաներու տակ պէտք է որ քնավին, որոնք անոնց համար մեղմ կիմաներ են, թէ բարեխառնութեան և թէ խոնաւու-

թեան կողմանէ:

Խոնաւութեան բաժանման համար հոս տուած օրէնքները ընդհանուր օրէնքներ են. բայց կիմայից պատմութիւնը տեղն ՚ի տեղ գիտնալու համար շատ անգամ տեղական փորձեր հարկաւոր են, որոնք ճշգութեամբ կը յայտնեն կիմայի մը ճմարիտ կազմութիւնը:

Մրնողորոշին երկայն և ձղադած պատմութիւնը լինեցընելուն վերջը ուրիշ ելքու մը կ'անցնենք, որ ամեննուր ալ օգտակար կրնաց ըլլալ :

Չորերու մէջ և լերանց վրայի անտառներուն վերցուելով երկրին երեսը զարմանալի փոփոխութիւններ կը պատահին. զոր օրինակ առուակներուն ջրերը կը քիչնան, գետակները աւազով կը լեցաւին, ջրերու աղբիւրները կը ցամքին, գետակներու ջրերը յանկարծակի կը շատնան և մօտակայ երկրները կը կոխեն, նաւարկութեան չեն կրնար ծառայել, և այլն: Բայց այս ամեն դիպուածները այն երկիրները կը հանդիպին ուր որ մշակութիւնը քիչ ատենուան մէջ մեծ փոփոխութիւն մը կրած է, անոր համար դիտմամբ յմերիկոյ երկիրը կ'ընտրենք ուր աս զուրցած դիպուածներս աղէկ կը տեսնուին: Ծառերուն վերցուելուն ըրած ազդեթիւնը լաւ ըմբռնելու համար՝ ճերուն ջրերը և դիրքը պէտք է դիտել, և այս բանիս համար ճանապարհորդաց պատմութիւնները կրնան մեղի ծառայել: Նախ քննենք այն տեղերը ուր մշակութիւնը փոխուած չէ:

Քորտիկեան լերանց վրայ 4,000 մէջը բարձրութեամբ կը գտնուի լոգալինք. ճամբորդներ այս լիճս տեսած են 1542ին 1652ին. իսկ 1824ին Պ. Պուսէնկօն գնացած պտրտած է այն կողմերը. Ծին վրայ Յ գար առաջ եղած նկարագրութիւնը հիմակուան ունեցած դրբին համաձայն է. լիճը նոյնպէս մնացած է, միշտ բոլորածն է և 2 փար-